

բարութիւնքը կօղառին, ընդհանուրի կամ թէ Նկեղեցւոյ շահուց եւ պայծառութեան համար՝ առանց խնայելոյ ովէտք է անզիզջ եւ անապաշաւ մասնաւորները ովլ որ լինի թէ Նողիսկողոս եւ թէ տոռին պաշտօնեայ՝ դատապարտել պատժելով կամ եկեղեցիէն արտաքսելով գործած մեղացն համաձայն, որպէս զի չարեաց պատժուելով եւ պահանելով՝ բարիները եւ արժանաւորները յաջորդեն եւ բաղմանան ի շինուաթիւն եւ ի պայծառութիւն Եկեղեցւոյ Հայաստանեացց եւ ի պարծանա Եկեղեցական Վարչութեան:

Վ. Ե. Ա.

Նիկոլ ԵՊԻՍՈՊՈՂՈ

ԵԿ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԴԵՐՁԻ ՀԱՅԿԱԶՄԵՑ ԼԵՀԱՍՄՆԻ

Ի ԿԸԹ-ՈՒ ՏԱՄ-Թ-ՏԵՒ.

(Հ-Ե-Հ-Ե-Ռ-Ե-Ն-Ք-Ա-Ն)

Է.

Նոյն տարին Մովսէս կաթուզիկոսին աշակերտ՝ Կեսարացի Խաչատուր վարդապետը նուիրակութեան պաշտօնով յուղարկուած էր Ասորեստան, Յունաստան եւ ուրիշ արեւմտեան երկիրները։ Եր Խաչատուր Վարդապետն այր հեղ եւ հանդարտ եւ քաղցրաբարոյ, ոչ անիմաստ եւ անբանիքուն, որ լոկ

տեսութեամբ միայն շահէր զառ ինքն պատահեալն, բայց գործիրէն կերեւի որ կամ խոհեմութիւնը կատարեալ չէր, եւ կամ Նիկոլին չարութիւններն այնքան շատ էին՝ որ նուիրակին ոչ խոհեմութիւնը կյաղթէր նոցա, եւ ոչ հեղութիւնն ու խաղաղասիրութիւնը:

Վասն զի սա Նիվուլ համելէն յետոյ թէպէտ տեղնի տեղը լսեց հասկացած սպովրդէն Նիկոլի անկարգութիւնները, որոց համար արգէն խօսած էին իրեն կաթուզիկոսն ու Գրիգոր վարդապետը, բայց միշտ քաղցրութեամբ եւ առանձին կիսրատէր զնիկոլ, յուսալով որ շոկէ նա ինքզինքը եւ շահի ժողովրդեան սիրոն ու իւր անձին պատիւը. սակայն Նիկոլ Ոյ ի վարդապետէն սահացէր, կամէ Առաքել, եւ ոչ ի ժողովրդոց ամբաստանութենէն երկընչէր, այլ իրրեւ զանշարժ լեառն արձանացեալ կայր ի կամո իւր։

Կիրակի օր մի ժամերգութեան միջոցին Հրամայեց Նիկոլ իւր արեղային որ աւետարանը կարդայ. Խաչատուր վարդապետը՝ յայտնի չէ թէ ինչ մըտքով կամ ինչ պատճառով՝ դարձաւ ասաց թէ թողնա չկարդայ, այլ ուրիշը բայց Նիկոլ իւր կամքը կատարեց, աւետարանը իւր արեղային կարդալ տուաւ. Վարդապետը, որ արգէն լցուած էր Նիկոլի գէմ, տեսնելով որ բոլոր քահանայից ու ժողովրդոց առջեւ իւր խօսքը գետին ընկաւ, սաստիկ առնուեցաւ. դարձաւ գէպ ի ժողովուրդն ու ասաց. «Անիծեալ լինի այն մարդն որ սորա յետեւէն ծունը զնէ»։ Աստի

եւս կերեւի թէ որքան յաճախեալ էր այն ժամանակներն անէծք՝ բանագրանք՝ նզովք ընելու զգովշալի սովորութիւնը նաև մեր եկեղեցականաց մէջ, որ Խաչատուր վարդապետին պէս հեղահօգինուիրակն անդամ այնպիսի թեթեւ պատճառով ամբողջ ժողովրդեան խիզճը պղտորէ եւ եկեղեցւոյ մէջ խռավութիւն ձգէ:

Խաչատուր վարդապետը այն անէծքը տալն ու եկեղեցիէն դուրս ենելը՝ շիտակ իւր խուցն երթալը մէկ կանէ: Խակայն բոլոր ժողովուրդն եւս կձգէ կելնէ դուրս, եւ կմնան միայն Նիկոլ եւ ուրիշ քանի մի հօգին երբ ժամը կվերջանայ ու նոքա եւս կելնեն դուրս՝ կուգան Իրվովի Հայոց գատաւորներն ու իշխանները, կիւակեն եկեղեցւոյն գըուներն ու բանակին կառնուն կապահեն, եւ այնպէս քանի մի օր վակ կմնայ եկեղեցին:

Խշխանները կմտածեն որ այս անկարգութեանց վերջ տալու է օրինաւոր կերպով: Խորհուրդ կուտան Խաչատուր վարդապետին որ իրեւ նուիրակ Արքոյ Աթոռոյն Եջմիածնի՝ գատաստան բանայ Նիկոլի վերայ, եւ քննութեան տակ ձգէ նորա ամեն գործերն ու յանցանքները: Նիկոլ այն խորհուրդը իմանալուն պէս՝ իւր մօտ կիւանչէ երկու Եկհացի վկաները: — որ ըստ Իրվովի սպավութեան՝ Հայոց ամեն դատաստան կորելուն ներկայ պիտի գտնուէին իրերեւ Եկհաց տէրութեանը կողմանէ, — եւ խօսք կդնէ նոցա հետ որ գան պահւութիւն գատարանին մէկ կողմը, կամ թէ վերի յարկը, — որովհետեւ գատա-

րանը եպիսկոպոսարանին ներքեւն էր: — եւ ինքը ձայն տալուն պէս՝ դուրս ելնեն: Գատաստանին օրը Խաչատուր վարդապետը կերթայ կնսոփի ատեանը իշխաններն ու դատաւորներն խրեանց տեղերը կնսոփին ու Նիկոլը ներս կկանչեն: Կմոնէ Նիկոլ կնայի որ առաջին տեղը վարդապետը նստել է, կհրամայէ սպասաւորներուն որ իւր աժոռոք սովորական տեղը գնեն՝ ուրիշներէն վերկասեն իշխաններն թէ: « Ե՞նչ է արածըց, դուն գատաւելու համար կանչուած ես, ի՞նչպէս կարող ես նստիլ: « այդտեղ ոտքի վերայ պիտի կենած: » — « Դատուելու, կասէ Նիկոլ: Հապա ո՞յն է զիս գատաղը: » — « Ահա այսնոր եկած « նուիրակը, եւ այս գատաւորները: « միթէ չե՞ս տեսներ: » Այն ատեն բարձր ձայնով կիւանչէ Նիկոլ Եկհացի վկաններուն « Դուրս ելէք: » . եւ նոքա խոկայն կելնեն իւրեանց պահուըտած տեղէն, կուգան ներս: « Աստուծոյ սիրոյն « Համար, կասէ Նիկոլ, զուք ձեր աչքովը տեսէք ու վկայ եղէք ինձ, որ « ես եպիսկոպոս, եւ ոոքա աշխարհական, ժողովութեան տակ ձգեն: Այդ վարդապետն « որ թիւրքաց երկրէն է, լրտեսութիւն « անելու համար եկել է մեր երկիրը: « այժմ սոցա հետ ի միասին նստել է « որ իմ գատաստանս կտրէ, վկաց էք: » Մարդիկը պատասխան կուտան թէ: « Մեք ինչ որ մեր աչքովը տեսանք՝ վլակայելու միշտ պատրաստ եմք: » : Այնտեղ ժողովութեանց թուրք Հայերը, քահանայք, իշխանք եւ դատաւորք, կապշին կմնան, եւ ֆռանկաց երկիւղէն սարսաւ-

փած՝ իրարու ետեւէ կելնեն կփախ-
չին, վարդապետն եւս իւր խուցը կը
քաշուի:

Այն յաղթութեամբ սիրտ առած՝
կըսկսի այնու հետեւ նիկոլ կեղծաւորու-
թիւնը ձեռք առնուլ նորէն. միջնորդ-
ներ կըսնէ, մարդիկ կյաւղարկէ վար-
դապետին, քահանաներուն եւ իշխան-
ներուն որ գան հաշտուին իւր հետ-
« Այսքան հակառակութիւնը բաւական
է, կասէ, եկէք բացէք եկեղեցւոյ
գուռը, մինչեւ Ե՞րբ փակ պիտի մնա»:
Կրկովցիք լու գիտնալով նորա խարդախ-
ու նենգաւոր բնաւորութիւնը՝ չհաւա-
տացին խօսքերուն, ամենեւին մտիկ չա-
րին. իսկ վարդապետը կտեսնէր որ այդ
խռովութիւնն ու կուները քանի կեր-
թան՝ զայրանալու են. ուստի խօսեցաւ
քահանաներուն ու իշխաններուն որ
եպիսկոպոսին հետ հաշտուելու մէկ
ճարը նային. « Եմ երկիւզս այն է՝ կա-
սէք վարդապետը, որ այդ եպիսկոպոսը
կարող է մեծամեծ վնասներ հասցնէլ
« մեղ տէրութեան ձեռքովը՝ եթէ մին-
չեւ վերջը մեր յամառութեանը մէջ
« մնամք »: Կրկովցիք պատասխան տուին
թէ « Ամենեւին մի վախնար՝ վարդա-
պետ, վասն զի մեք քանի՛ քանի՛ հրո-
վարտակներ ունիմք Նեհաց հին թա-
գաւորներէն՝ որ ինչ եւ իցէ դատաս-
տան որ պատահի մեր ազգին մէջ, մեր
« Հայոց դատաւորները պիտի կորեն,
« ոչ թէ Նեհաց դատաւորները, այն թո-
գումք. եթէ նոքա ապրանք ունին,
« մեք եւս ունիմք. եթէ նոքա խելք ու-
նին, փառք Աստուծոյ մենք եւս ու-
նիմք. ուրեմն քու երկիւզգ ինչէ՞ն

« է »*) : Այսու ամենայնիւ վարդապե-
տին սիրու չհանգչեցաւ. երբեմն շատը
իւ միասին եւ երբեմն առանձին առան-
ձին կիսատէր կյորդորէր որ հաշտուին
եպիսկոպոսին հետ բայց ճար չեղաւ,
ամենեւին կամք չտուին: Այն ատեն
վարդապետը ձեռքը իւր վողպատին
տանելով ու օձիքը թոթվելով ասաց
րազմութեան առջեւ թէ « Ես անպարտ
« եմ այդ բանէդ առաջ գալու չարեաց
« մեղադրանքէն: ինչ գիտէք արէք »:

Ը.

Մինչեւ այն ժամանակ որչափ ան-
պատշաճ եւ գայթակղական բաներ որ
եղան՝ գոնէ ազգին ու ժողովրդեան մէջ
էին. ուստի եւ ի նոցանէ առաջ եկած
ու գալիք վնասներուն դարման անելք
անկարելի բան չէր: Երկու առաջնորդ,
թէպէտեւ մէկը գատաւոր եւ միւսը
գատաւտանի տակ՝ գիմացէ դիմաց ե-
կել էին. երկուքն եւս՝ որը շատ՝ որը
սակաւ՝ իւրեանց հետ ժողովրդեան
մէջ կուսակիցներ ունէին. ոչ ապաքէն
յայտնի է թէ այն երկու կողմին որն
եւս յազթող գտնուէր՝ խռովութիւնն
ու թշնամութիւնները շուտով պիտի
չդադրէին. պէտք չէր որ երկու կող-
մէն խաղաղարար մարդիկ մէջ մտնէին
ու հաշտացնէին երկպառակեալները
եւ Խաչառուր վարդապետը մինակ եւ
անօգնական չմնար իւր խոհական ջան-

(*) « Ա. Հ. և ունիմք զապրանս ընդ ապրա-
ռաց նոցաւ և զիսելս ընդ խելքաց նոցաւ և զու-
« զի՞ն ես երկնչիս... » Ա. Հ. + Ի. Բ. :

քին մէջ: Ոչ. մեր ազգին մեծամեծ դըժ-
բաղդութեանց մէկն այս եղած է ամէն
ժամանակ՝ որ քահանայ քահանայի,
աշխարհական աշխարհականի, ժողո-
վարդ ժողովրդի դէմ կռութած որ
տեսնեն: ի հարկէ այս երկուքին մէկը
պիտի յաղթէ ու միւսը պիտի յաղթուի,
ու պէտք է որ այնպէս լինի ասերով,
կամ անտարբեր կը կենան եւ կամ ին-
քեանք եւս կուրել կոստոկացնեն: Ա-
սով է ահա որ ազգին վնասը եւ օտա-
րաց առջեւ նախատինքը շատ անգամ
միմիայն պտուղ կինի այնպիսի հակա-
ռակութեանց եւ յաղթութեանց. յաղ-
թուղը առելութեամբ ու թշնամու-
թեամբ կմսայ անդադար, ծածուկ հը-
նարքներով վրէ ժխնդրութեան ետեւէ
կընկնի, եւ յաղթողն բարձր ի գլուխ
պանծալով իւր հակառակորդին դէմ՝
յաղթութեանը յարգը կորորնէ: Երկու
կողմի կուսակցութիւններն եւս կնոտին
ողը ու լաց կանեն որ մեր ազգը ան-
միաբան է, եւ միաբանութիւն անելու
աշխատանքը ոչ ոք յանձն չառնուր,
եւ ոչ իսկ եկեղեցականը, որոյ պարտքն
է ոչ միայն խառապութիւն տալ անշնչուն-
ութը սեղանոյն առջեւը, այլ եւ տուա-
ծին պտուղը ժողովրդէն պահանջել:

Նիկոլի կուսակիցներն մինչեւ այն
ժամանակ Խլովցոց մէջէն նորա էին որ
եւրոպական բարակութիւնները՝ հան-
գերձ սակաւ աղքասիրութեամբ՝ աւելի
վեր կդնէին քան թէ աղքային հոգւոյն
անկորուստ պահպանութիւնը հանդերձ
քանի մի կարծեցեալ կոսկութիւննե-
րով: Առքա Նիկոլին չարամտութիւնը
չունէին, վասն զի նորա փառամոլ եւ

ազգատեաց կիրքերէն եւս ազատ էին.
բայց ի՞նչ օգուտ, միթէ նորա կիրքե-
րուն զօրաւոր գործիք եւ պաշտպան
լինելը բաւական պակասութիւն չէր:

Նրբ թշնամութիւնը սաստկացաւ, ու
տանուտէրները եկեղեցին չկամեցան
բանալ, Նիկոլ ելաւ գնաց Եղա-Հնաւու-
որ այն ժամանակները շատ զօրացած
էին ամէն տեղ, եւ խօսք տուաւ նոցա
որ ինքն եւ իւր ժողովուրդը ելնեն Հա-
յոց Կաթողիկոսին Հնազանդութենէն
ու Հռովմայ պապին իշխանութեանը
տակ մտնեն, եւ ձեռագիր տուաւ նոցա
անշնչանէց, ինչպէս որ կասէ Առաքել
պատմիչը, թէ «Ես Նիկոլայոս Եպիսկո-
պոս Հայոց՝ իմովս կամաւ միաբանեցայ
«ընդ եկեղեցւոյն Հռովմայ, եւ մոի ի հը-
«նազանդութիւն վիափին ամենիւք հե-
«տեւելովքն իմովք՝ կատարել զամե-
«նայն հրամանո որք առ ի նմանէ»:
Պղտոր ջրի մէջ ձուկ որսալը ամեն ժա-
մանակ եղուիթներու մեծ վարպետու-
թիւնն եղած է. ուստի եւ ոչ քննել
կամեցան նոքա թէ Նիկոլին այս կեր-
պով իւր աղքն ու եկեղեցին մատնելը
ի՞նչ պատճառէ առաջ եկած է: Իւր-
եանց առջեւ մէկ բան միայն կար. ամ-
բողջ ժողովուրդ մի պապին հպատա-
կեցրնելով՝ Հռովմայ եկեղեցւոյն նոր
ծառայութիւն մի անել. այն նպատա-
կին հասնելու համար՝ որ եւ իցէ միջոց
լաւ ու գովելի կերեւնար աչքերուն:
Առին Նիկոլը մեծ ուրախութեամբ տա-
րին Խլովի արքեպիսկոպոսին, եւ ամէն
բան հասկացուցին անոր: Արքեպիսկո-
պոսը տեսաւ որ Նիկոլին առաջարկու-
թիւնը իւր մտքին եւս յարմար է, բայց

պատճառներն ու հետեւանքները աչքը
վախեցուցին. Համկացաւ որ այն Լու-
սաւորչական Հայերուն կաթոլիկ կամ
պապական լինելը՝ ի մոլորութենէ ի
ճշմարտութիւն դառնամք ասելու մըտ-
քով չէ, այլ իւրեանց ազգակցացը գէմ
զօրանալու համար է. ուստի քաղաքա-
կան կռիւ տեսնելով բանին մէջ՝ քա-
ղաքապետին յուղարկեց: Քաղաքապե-
տը իմաց տուաւ Հայոց իշխաններուն
որ կամ եկեղեցին բանան, եւ կամ դա-
տաստանի գան, բայց իշխանները մտիկ
չարին, վասն զի պարտական չէին մտիկ
անելու նորա: Դործը մնաց Եղուիթնե-
րուն եւ ուրիշ լեհացի կրօնաւորաց, որք
թէպէտ միշտ հակառակ էին իրարու,
բայց այն անիրաւութիւնը գործելու
համար սիրով միաբանեցան: Առքա
իւրեանց հետ առին դպրատան տղայոց
բազմութիւն մի, — վասն զի չափահաս
ու խելացի մարդիկ չէին մաներ այնպի-
ոի անիրաւ եւ անպատշաճ գործի մէջ,
— գնացին քաղաքապետին, եւ քանի
մի զինուոր առած հասան Հայոց եկե-
ղեցւոյն դուռը: Մարդ յուղարկեցին
Հայոց տաճուտէրերուն որ կամ գան ե-
կեղեցին բանան, եւ կամ բանալիններն
տան: «Նորա պատասխան յուղարկեցին
թէ» Այդ եկեղեցին մերն է, եւ մեր
«փողովը շինել եմք՝ թագաւորական
հրամանաւ, մէջի եղած սպասներն ու
«անօթներն եւս մերն են: Խոկ այդ նի-
կոլն որ դուք եպիսկոպոս կհամարիք՝
«մեր առաջնորդը չէ, նզովքի տակ է:
«Դուք ո՞լ էք եւ ի՞նչ իրաւամք կպա-
հանջէք մեզնէ մեր եկեղեցին կամ ա-
«նոր բանալիքը ։»

Եղուիթները ծիծաղեցան Հայոց բա-
րեմատութեանը վերայ. « Խեղճ մարդիկ,
« կասէին, չեն գիտեր որ մեք ոչ միայն
« այս եկեղեցւոյն՝ այլ եւ ամենայն եկե-
« ղեցեաց տէր եմք. մեր առջեւ փակ
« գուռ չկայ, եւ պէտք չէ որ լինի. մեք
« զձեղ բռնութեամբ կաթոլիկ պիտի ա-
« նեմք որ ձեր զաւակաց եւ թոռներուն
« կաթոլիկութիւնը կամաւոր եւ ապա-
« հով լինի: Նիկոլ թէ վատ մարդ է, ա-
« նիրաւ մարդ է, մեր ի՞նչ փոյթն է.
« բաւական է որ մեք գիտաւորութեան
« լաւ կծառայէ, քան զինքը լաւ մարդ
« չկայ: Եկեղեցւոյն տէր մեք եպիսկո-
« պոսը կճանաչեմք. եպիսկոպոսը զիւր
« եկեղեցին ու ժողովուրդը մեզ ծախեց
« կամ ընծայեց՝ իբրեւ փոխանորդաց
« եւ պաշտօնէից պապին. ո՞լ կարող է
« այս բանիս արգելք լինել առանց հե-
« րեակոսութեան մէջ ընկնելու: Եկե-
« ղեցին կաթոլիկ է, հերձուածողները
« բանալինները չեն տար. կը կոտրեմք
« դռները, կը տիրեմք մեր ստացուած-
« քին»: Այս ասին ու հրամայեցին որ
դռները կոտրուին. մտան ներս, յանձ-
նեցին եկեղեցին նիկոլի՝ մէջի ամեն
սպասներովը. յետոյ մարդ յուղարկե-
ցին քաղաքին ամէն կողմերն որ նիկոլի
գլխաւոր հակառակորդներէն զով որ
գտնեն թէ քահանայ եւ թէ աշխար-
հական բռնեն բանտ զնեն ու տուգան-
քի տակ ձգեն իբրեւ ապստամբ եւ խը-
ռովարար մարդիկ:

Ինչպէս լաւ կներկայացնէր նիկոլ
այն կաթոլիկութիւնը՝ որ մեր ազգին
մէջ ինչ եւ իցէ ժամանակ եւ որ եւ իցէ
աեղ մտել է եղուիթներու եւ նոցա

հետեւող անխիղճ ու կրօնամոլ մարդկանց ձեռքբով։ Խեղճ Անեցիք, երբ Ալփասլանի ու Չարմաղանի քոնութիւններէն փախչելով խաչապաշտ քրիստոնէից երկիր կերթամք ասկիք ու եկաք Լեհաստանի գեղերն ու քաղաքները շենցուցիք, արդեօք կանցնէր ձեր մըտքէն թէ օր պիտի գայ օր ձեր թոռները՝ ձեր ու նոցա շինած ու զարդարած եկեղեցիէն դուրս վռնտուին, Լուսաւորչական լինելով՝ հերքուածող հերետիկոս ասուին, ձեր սիրած ու խօսած լեզուն բոլորովին մոռանան, եւ Հայ ասուելէն անգամ ամացն։ . . .

Այնուհետեւ զօրացաւ Նիկոլ Եղուիթներուն պաշտպանութեամբը, եւ տիրապետեց եկեղեցւոյն ոսկեղէն եւ արծաթեղէն սպասներուն, փառաւոր ոսկեհուռն զգեստներուն, սրբոց արծաթապատ եւ ոսկիապատ մասունքներուն, հազար կտորէն աւելի հին ձեռագիրներուն, մեր թագաւորաց ժամանակներէն մնացած ցանկալի յիշատակներուն՝ որ Հայաստանէն այն տեղը բերուած էին, եւս եւ եկեղեցւոյ մէջ պահուած աւանդներուն*):

(*) Առաքել պատմիչը տեղով կորէ. «Ե մէջ ակեղեցւոյն կայր զանձատուն, և ի նմա զիբք և անօթք յցի բազումք. զրեանք աւելի քան գիշապար փերթ (այս ինքն հատոր կամ կտոր), ամենիքեան ընտիրը և պատուականք. յորս էին ոսկետուի աստուածաշունչք և աւետարանք, և շարակնոցք և այլ զրեանք բազումք։ Սցնողէս և անօթք սկիհք և խաչք, քշոցք և բուրլազք կանթեղք և աշտանակք, շուրջառք և եմիփորնք թաղք և վակապք, սորբ նշանք և սրբոց նշանք, և ի հարց և ի հաւոց

Գրաւեց նաեւ Հայոց միւս եկեղեցիներն ու վանքերը, եւ ժողովուրդը առանց եկեղեցւոյ մնաց. Մեր ազգին ժամասէր ու եկեղեցասէր բնաւորութիւնը գիտցողները միայն կարող են հառկանալ՝ թէ ինչ աստիճանի ցաւ, գանգատ, գայթակղութիւն, ողբ եւ սուզաիրած պիտի լինի Հայոց մէջ՝ երբ այսպէս առանց եկեղեցւոյ մնացին անհովիւ ու անփարախ ոչխարներու նման։

Եկեղեցական ինչ աներ, կալուածներ, հողեր, խանութներ որ կային, ամենուն վերայ ձեռք գրաւ, ասելով թէ «Ես ես պիտիպոս եմ», ուստի եկեղեցիներն ու նոցա մէջ եղած աւանդները, «ստացուածքները իմն են»։ Եպիսկոպոսական աստիճանին ուրիշ ամէն պարտքերուն հետ այս ճշմարտութիւնն եւս ուրքի տակ առել էր յանդուգն բռնակալը՝ թէ Եպիսկոպոսը վերակացնել խառնակալ միայն պիտի լինի եկեղեցւոց եւ եկեղեցական բաներու, եւ ոչ թէ ուշ եւ ժամանք, որովհետեւ ժողովուրդն է նոցա շինողը, պահպանողն ու զարդարողը։

Թող չասէ ոք թէ ինչ հարկ կար այդպիսի ցաւալի անցքերը, անցած գընացած հին պատմութիւնները նորէն մէջ բերել, Թող յիշէ այնպիսին որ հին պատմութիւնները նոր մարդկանց համար մեզ համար գրուած են, որպէս

«Ի վաղեմի և ի նախկին թագաւորաց ունեին մուրհակք և նոմուք և այլ ևս ինչ յցի բազումք։ Սոքա ամենիքեան ի մէջ եկեղեցւոյն էին ի նոյն գանձատանն, զորս գրաւեաց ընդ իւրավ իշխանութեամբն Կիկոն».

զի մեք խելք սովորիմք, լաւին հետեւիմք
ու վատէն զգուշանամք. ինչպէս որ մեք
եւս մեր ժամանակի պատմութիւնները
մեր յաջորդներուն համար կդրեմք: Ե-
թէ Լեհաստանի Հայոց կաթոլիկ լինե-
լուն պատմութիւնը տեղն ի տեղ գիտ-
նային մերազնեայք, շատ հաւանական
է որ երեսունը հինգ տարուընէ ի վեր
Պօլսոյ Հայոց մէջ պատահած խռովու-
թիւնները չէին պատահեր: Բայց մեք
պատմութիւնը առաջ տանիմք, հին եւ
նոր անցքերն իրարու հետ բաղդատելու
հոգը ազգասէր ընթերցողաց կժողումք:

(Հ-Ր-Ջ-Ր-Շ-Ն-Ն Հ-Ր-Ջ-Ք-Ե-Ն-)

Գ. Ա. Ա.

ԵՐԳ ՏԻՐԱԾՈՐԾ

Ի ՄՆԻՒԴՅԵ ՅԻՍՈՒԽՄ

Է՛ջ, զուարթուն, ի Թեւ անմահ,
Օն աւետիս տար ընդ աշխարհ,
Ի Բէթղեհէմ Մարիամ երինեալ
Գարրիէլ: ինձ զաւետեալ
Ծնայ զորդի զօծեալ Գաւթի
Ցիսուս փրկիչ մեր աշխարհի,
Բարձօղ մեղաց մօրն Եւայի:
Նինջ իմ մասնիկի զաւն Աստուծոյ,
Այդ' մուռ յայրիս ծագեալդ լուսոյ,
Սէր սուրբ Հոգևոյն, ծաղլկ սրտիս,
Պտուղ իննամսեան, ծնունդ ծոցոյս,
Նինջ լուսածին ի զիրկս կուտիս,
Քեզ շատ օր օր, քաղցրիկ որդիս,
Անոյշ անոյշ քեզ շիթք կաթիս:

Մայր եմ ես քո կոյս սուրբ ուխտեալ,
Հսկույն սրբոյ միայն հարսնացեալ,

Նրկինք է իմ սուրբ սրսկապան
Եւ հայրենիք եւ օթեւան.
Անդ է եւ քո հայր իմ փեսայն,
Քեզ շատ օր օր, քաղցրիկ որդիս
Անոյշ անոյշ քեզ շիթք կաթիս:
Աղքատ եմ ես ի խնամո հիւսան,
Այր է, որդեակ, մեր իջեւան,
Զիք ազգական ինձ օվնական,
Զիք խանճարուր քեզ պատսպարան.
Մոսուր վիմակի քեզ յորարան,
Ո՞ն Ցիսուս Փրկիչ մեր աշխարհի,
Բարձօղ մեղաց մօրն Եւայի:
Աւաղ պանակ մօր ծննդեան,
Մի երանել եւս զլարիամ,
Ընդ անկողնոյ որդեակ, փոխան
Եղար անմար յարդ մնափիտան,
Զեռիք ի շունչ եզին անքան:
Ո՞ն Ցիսուս Փրկիչ մեր աշխարհի,
Բարձօղ մեղաց մօրն Եւայի:

Հովիւր ուստի է մեր գալուստ,
Ո՞յր այցելու զայր ի նեռաւստ,
Տուք աշխարհի ի զուարթնոց Ժայն
Զողջոյն սիրոյ խոպաղութեան,
Զաւետին իմ Գաւթին ծննդեան
Ցիսուս Փրկիչն մեր աշխարհի
Բարձօղ մեղաց մօրն Եւայի:

Խնդա ցնծա կոյս Մարիամ,
Տես զաստղ Տեառն նորանշան.
Հնիիկ Արար եւ պարսկական
Յարեւելից զայ կարաւան
Երկրպաղել քո սուրբ Մանկան
Ցիսուս Փրկիչն մեր աշխարհի
Բարձօղ մեղաց մօրն Եւայի:

Բացէք զգանձս մեր, Բաղդասար,
Թագաւորք սուրբ Մելքոն, Գասպար,
Մատուցէք զաւն եւ զուարակ,
Կնդրուկ զմուռս ի պատարագ,
Նշան արեան եւ սուրբ զոհի
Ցիսուս Փրկիչն մեր աշխարհի
Բարձօղ մեղաց մօրն Եւայի: